

ՀԱՅՄԵՐԵՒ

ՊԵՏԱԿԱ ԳԻՏԵԼԵՍՑ

ՀԱՅՈՒԹ 4.

»»» ԵՊՐԻՒ 1 · 1842 »»»

ԽՈՒ 40

Հին ճարդարագործութեան վըայ :

Յոյները իրենց քանդակագործութեանը որով լատուած երկրի բողոք բնակիչները կորսընցուց՝ բայց 'ի եր ծառայէն ' և յէն ու անոր ընտանիքէն, երկրի վըայ ապարուները յայտնապէս սկսէցին ջանալ իրենց մէջը ընկերական կապակցութիւններ լ նել : Շատ չանցած բարելոն ու Վինուէ քաղաքները շնչվեցան ' երովթի ու Վուրի ձեռօքը . և տանիկ հաստատվեցան Քաղէացոյ ու Վորոսց թաղաւորութիւնները Եփրատ ու Տիգրիս գետերուն մօտերը: Մոնցմէ իբրև երկու կենդաններուն տարածեցաւ մարդկացին ազգը երկրի վըայ : Եփրիկէ Եւրոպա ու Վախայի արևելեան մասերը կանուխ լիցան գաղթականներով՝ ու զօրաւոր տէրութիւններուն հիմերը հաստատվեցան : Մովսէսի ու Յեսուի առենք ջրհեղեղէն դեռ 500 տարի չանցած, Վորեատանի ծովեղերը խիտ առ խիտ բնակիչներով ծած կրված էր, ու շատ քաղաքներ կային շնչված : Գիտենք ևս թէ անատենը Եղիպատու զօրաւոր թագաւորութիւն մըն էր :

Բարելոն քաղաքը՝ որուն աւելրակներուն շատ ճանապարհորդներ այցելութեան գացած են, Տիգրիս ու Եփրատ գետերուն մէկ տեղ միացած տեղը շնչված էր : ' ա, աբու գողնոսորի ժամանակը՝ Քրիստոսէն 600 տարիի չափ առաջ, իր մեծաշուք փառաւորութեանը մէջ էր, ու անկից վաթուն տարիի չափ ետքը Ակերու առաջ անիկա : Եկանէ կըկարծըվէ թէ Տիգրիս գետին վրայ էր գրեթէ երաւնըլեց աստիճան հիւսաւոյն լայնութեան տակը, հիմակվան Մուսուլ քաղըին մօտ . բայց իր աւելրակները չեն երևալ :

Վանք անոր համար աս տեղն նըշանակեցինք որ ցուցընենք թէ մարդկային ազգը որչափ շուտով տարածվեցաւ այնչափ ընդարձակ երկրի վրայ : Բայց և այսպէս Քրիստոնէից թուզն սկսէլ մինչև 1500 տարիի չափ առաջ հաւանական տբար Վ.

Գրեթէ անմիջապէս ջրհեղեղէն ետքը՝

Քանդակագործութիւն . օյնուլու : Հետազոտութիւն . Ենթէն :

սորեստանի բնակիչները Արշապեղագոսի բոնք շնորհյին Եփեսոս ու ՈԿիլիսոս քաղաք ծովերեայ սահմանները դեռ յաւաջա ները և ուրիշները : Հոս հաստատված վիցած չէին , ու իրենց մէջը քաղաքավայրու ճակները կոչվեցան Յոնիական , գաղթա թիւն և արհեստներ մտած չէին : Բայց արկաններուն առաջնորդին Յոնիական անունու հետոններուն յաւաջաղինութիւնը սովորա վր : Երբոր հին բնակիչները առ քաղաքներ բար յուշիկ կըլլայ , ու բաղմաթիւ մարդոց բէն դուրս քշվեցան , գաղթականները իւ զուցի բաղմաթիւ ցեղերու ճարտարամիւր բէնց հիթանտական պաշտօնը կատարելու տութեամբը ստացված գիտութեանը պըլլա համար տաճարներ շնորհին : Ա տուղն է : Չենք գտնար , ինտոր որ չի յու ռաջին տաճարը ընծայվեցաւ Ապոլոնի սացվեր ալ . թէ Յոյները ճարտարամիւր ֆանիօնիսախ : “ Եւ որովհետեւ առ տաճարս տութեան բոլոր սկզբունքներուն գիտու սիմաղարդ կուղէին կանգնեցունել ” կրութիւնը կամ նոյն գիտութեան մէջ ունեցած Ա կեթրուլիս , ու ու ոչ անոնց սեպհական կատարելութիւննին մէկն ՚ի մէկ ստացան : Համեմատութեանցը վրայ տեղէ կութիւն ու

Անհնար է գտնալ թէ ան յունական նէին ոչ ալ ինչպէս կազմընելու ճամբան ճարտարապետութիւն կոչված ձեւերը երբ զիտէլն՝ որ իրենց վրայի ծանրութիւնը տաշնարկից էնթաման : Հոմերոսի ատենը յոյները նէլու և միանգամայն գեղեցիկ երմանալու անշուշտ ծանօթացած չէին ան ձեւերուն և յարմար զային , վասն որոյ մարդու մը ոտքը համեմատութիւններուն որոնք որ ետքը այն չափ տարտարութեամբ կրկատարէին : Աս բարձրութեանը վեցերորդ մասը գոնալով բանատեղը իր ոտաննաւորներուն մէջը նոյն համեմատութիւնը տըւին սիւներուն . իր ժամանակին շնորհածքներուն վրայ խօս այսինքն անոնց բարձրութիւնը՝ գլուխնին սէլուն անոնց նիւթին թամնկազնութեամ ալ հետ առնելով իրենց հաստութեալ բը ու անոր փառաւարոր գեղեցիկութեամբը այսինքն բարձրակային ձեւն տորագրելուն՝ անոր վայելուչ համեմա լինդունեց իր բարձրութիւնը՝ իր ուժը և տութիւն բարձեւութիւն կամ գեղեց կութիւն մը ունենալը չի յիշեր . միան անոր ընդարձակութեանը ու իր նիւթին լրւ սափայլ շքեղութեանը վրայ կրպարապի : Ազկինոսի պալատը ըստ անոր վայելուչ համեմա լինդունեց իր բարձրակային ութիւնը :

Տորիկեան ձեւը կամ համեմատութիւնը որն որ հիմայ պիտի ցուցընենք , առաջին եղանակն էր ճարտարապետութեան որ Յունաստանի մէջ գործածվեցաւ : ՈՒկ քանին իններուն կարծեօքը ասիկա գտաւ Տորոս Աքայիսի ու Պեղապմիսասի թագաւորին Եղենայի որդին , ու ան ձեւ ասկից առաւ իր անունը : Ուրիշներուն կարծեօքը Տորիկ եան կոչվեցաւ անիկա Տորիկեցիներէն կուրընթուի կիրճին հիւսիսային կողմը բնակող Յոյներէն , որ անսանկ կրկոչէին : Ա կեթրուլիս տորիկեան սիւներուն համեմատական չափակցութեանը գտնըվելուն վրայ գեղեցիկ առասպել մը կրպատմէ :

Յոնիսախ առաջնորդեամբը Յունաց հատուած մը խրկըլեցաւ Փոքը Ասիայի մէկ մասը՝ հոն բնակիցունելու զանոնք , ու

բոնք շնորհյին Եփեսոս ու ՈԿիլիսոս քաղաք ները և ուրիշները : Հոս հաստատված վիցած ճակները կոչվեցան Յոնիական , գաղթա թիւն և արհեստներ մտած չէին : Բայց արկաններուն առաջնորդին Յոնիսախ անունու հետոններուն յաւաջաղինութիւնը սովորա վր : Երբոր հին բնակիչները առ քաղաքներ բէն դուրս քշվեցան , գաղթականները իւ զուցի բաղմաթիւ ցեղերու ճարտարամիւր բէնց հիթանտական պաշտօնը կատարելու տութեամբը ստացված գիտութեանը պըլլա համար տաճարներ շնորհին : Ա տուղն է : Չենք գտնար , ինտոր որ չի յու ռաջին տաճարը ընծայվեցաւ Ապոլոնի սացվեր ալ . թէ Յոյները ճարտարամիւր որովհետեւ մտած ամառնական գլուխնին է : Ասոր ձեւը ուղարկի մէկն է 228 տոք ու 7 մատ երկայնութեամբ , ու 100 տոք 8 մատ լայնութեամբ : Դակատը ութը սիւն ունի , ու երկու կողմերը տասնըետօթական անկիւններուն սիւներն ալ մէյտեղ հաշուելով : Տորոր տաճար երկու մասնի բաժնըված է մէկ պատով մը որ գրեթէ իրեք ոտք հաստութիւն ունի : Աս մասերուն մէկը ոմանց կարծեացը նայելով տաճարին գանձատունն էր , և ուրիշներուն մտածութեանը նայելով կաւալ վարութեան գանձատունն էր ան : Աս մէծամի շնորհածքը Փիրիկղէսիսի ատենը ու հուշակաւոր Փիրիկղէսիսի կարգադրութեամբը շնիվեցաւ :

Աղքատութիւնը քանի մը բանի կարօտ և բայց ագահութիւնը ամէն բանի :

Գաղթական գուգը :

Վասկվայի ունեցող մը գրայ:

Վասկվայի աւելիսանը երբոր Գաղղիացի զինուորները փլած եկեղեցին մը ամէն կողմէրը կորոնէին, մէկ մասթ արահաճան տեղի մը վերջին ծարը կամթեղ մը տեսան որ փոքրեկ սեղանի մը առջեւը կըսպլաքը լարկոր : Աէյմալ ամէնը մէկէն դէպի հօն յառաջացան, ու հօն շնորհքով հաղված օրիորդ մը գտան որ ծունկի վրայ աղօթքի պարապէր էր : Վակերջանիկ աղջեկը զին ունուորներուն ձայնը առնելուն աղիողում ձոյնով սկսեց զոչէլ, ու ինկաւ մարեցաւ : Վո վեճակիս մէջը զինուորները զինքը վերուցին ու Գաղղիացի հազարամետի մը առջեւը տարին : Իր շնորհագեղ դէմքին վրայ տրտութիւնը ու յուսուհասութիւնը հաւաարապէս իրարու խառնըված կերեային : Երբոր խելքը գը լուսը եկաւ հազարամետը խնդրեց իրմէն որ իրեն պատուած աղջէմերը պատմէ :

Ի՞նչ օգուտ ունի՞ ըստ օրիորդը, պատմել քեզի ան տանը թշուաւութիւնները որ շատ չանցած պիտի կործանի : Շաւական է ըսել թէ իմ հօրս անունը ձեր թագաւորութեանը պատմութիւնին մէջ հուչակ ված է, և որ ինքը հիմայ պատուաւոր աստիճանի մը մէջ կըժառայէ ան զօրքերուն մէջը՝ որոնք մեր հայրինեացը պաշտպան նութեանը համար արիապէս կըպատերագլ մինկոր :

« Իմ անուն է Բառլոն : Զել Վասկվա մանալուն առջի օրը Մաժուսքի պատերագլ մին մէջը ինքը զինքները անուանի ընող քաջորականի մը հետ պիտի կտպէի ես : Իսյց մեր հարսանեացը հանդէսին մէջը իմ հօրս իսացուցին թէ Գաղղիացիք քաղաքին դուռը համեր էին, հայրս ալ հարսնիքը ձգեց ու իմնորսհաս փեսայցուս իր հետը առնել լով աճապարեցին զինուորներուն գունդին հասնիլ : Աէր տառապամքը իսկոյն աճեցաւ : Հետևեալ առուուն երբոր մեր վրշատից ըստանեացը հետ նառեր էի, թնդանօթի ձայն լուցինք, որ հետզհետէ կըմօտենար . ու ալ յայտնապէս իմացանք թէ պարաինք Վասկվային ելալ : Աւտի իսկոյն քաղաքին փախանք . բայց երբոր կոէմին նի մօտեցանք, մեծ ամբոխ մը ելաւ դէմեր նիս որոնք արագապէս մեզի զայնըլիլով

բաժնեցին զիս իմ մօլմէս և իմ քոյրերէս : Իմ բարձրագույն աղաղակովս ջանացի կանչ չեւ զանոնք, բայց զէնքերուն ձայնը ու մուշտին ամբոխի մը աղաղակը բոլորովին խափանեցին իմ տկար ձայնս :

« Վնասուենը Գաղղիացիք քաղաքը մնան, ու բոլորը իրենց առջեւն քշելով դէպի կուէմին յառաջացան : Ինոնց անսաւակութենէն պաշտպանութիւն մը գտնալու համար ուրիշներուն հետը մէկուեղ վագեցի բերգը մնայ, որ ապահովով տեղ մը ըլլաւ կըարձրէիր : Եւ օրովհետև պատերագ մողներուն մէջը չէի կրնար խառնել զիս, սուբք Ոիքայէլի եկեղեցին առանձնացայ, կայսրերուն զամբարաններուն մէջը ապաստանարան վինուրուելու : Հոն գերեզմաններուն մօտը ծունկի վրայ ինկած կալթէի, որ ատեն քանի մը գաղանաբարոյ զինուորներ յանկարծ իմ կեցած տեղս մնան, ու աննուերեալ և սրբազն ապաստանաբաններ զիս դուրս քաշեցին» :

Վակերջանիկ աղջեկը իր պատմութիւնը լրմացունելուն սկսեց դառնարցունք լալ, ու ինքը զինքը հազարապէտին սուբք ձգելով կաղաչէր կըպատղատէր որ իր առաքինութիւնը անպատիւ ըրնէ, ու զինքը իր ծնող դացը ու աղգականներուն զարձունէ : Հաշողաբարակ անոր տառապամքներուն վրայ զթութիւն ցուցընել կեղծաւորելով խոստացաւ թեթեցունել զանոնք : Իր տունի տառապ զանիկա իբրև պաշտպանութեան տեղ մը, ու խոստացաւ որ պիտի ջանայ անոր հայրը ու տառապեալ մայրը գտնալու : Իսյց աս առ երեսոյթս բարերարութիւնը միայն մէկ որոգայթ մըն էր անմեղ բաւլուն խարելու, ու իր անհաւատար մութեանը և գաղանային կիրքերուն զայնելու անիկա, ինոր որ ըլլաւ ու :

Վո պատմութիւնը սովորաբար ամէն քաղաքի աւերմանը պատուած աղէմուներուն միայն մէկ օրինակն է : ու Լաբում անուն աշկանատես վկայի մը պատմութենէն քաղլած հետևեալ համառու պարբերութիւնը կը ցուցըն թէ ինչ տառիճան զժուսային ըստթիւններ կըգործըլին ասանի տեհն : « Իմէն միտքերու մէջ թաղաւորած ան

Դամբարան, հեղու :

մեծասարսափ վախս՝ գիշելրային մթութեան նայեցէք” : Աս գիլխառփան իր ուսմունքնել մէջը սաստկապէս կաճէր անբարեբաղդ բուն սկսած ատեհնը քառասուն տարու եղած սպաննը լողինելիուն գուռումովը՝ ու պիտի ըլլայ :

մանկամարդ օրիորդներուն աղաղակովը, ու լոնք իրենց մայրերուն սրտատրոփ գոգերը կըդիմէին պատոսպարվելու : Օննուորները ինքը դիմէնքնին խիստ մեսանձ անսառակութիւններու արևելք էին : Մէկ տուն մը ապահով չէր : Ոչինչ յարգութիւն կընծայ վէր աղնոտականութեան մանկական անմեղ զութեան կամ գեղեցիկութեան արցունքներուն” :

ՕՀնոն հիլէսոփայ :

Աս երեկոյ գիլխառփան կիսպրոս կղզիէն էլ : Ինքը առաջ առևետրական գործառնութեանց կըպարապէր . ու անգամ մը գիլնիկէն դասնալուն փոթորիկի մը պատահէլով Մթէնքի մօտերը իր նառը ցամաքը ինկաւ, բայց նաւին մէջները աղատեցան : Օէնոն վշտապին հանգամանքի մը մէջ գրավաճառի մը խանութը մտաւ իր ժամանակը անցունելու, ու դիպուածով Օէնոփոնի գործքերուն մէկը իր ծեռքը անցնելուն անանկ յափշտակվեցաւ անով՝ որ անմիջապէս վաճառականութեան պարագիլը ձգեց ու ինքը դիմէնքնը գիլխառփան մէկը կամ ծեռքը անցնելուն անանկ յափշտակվեցաւ : Շուտով մեծ համբաւ ստացաւ իր իմաստութեանը ու գիտութեանը համար, ու շատ շանցած Մթէնքի մէջ ակաղեմիա մը բացաւ : Ասոյ յիկեան աղանդին հիմնաղիրը ինքը եղաւ, ու քաստոնքութը տարի իր մարդարական տառը տարապակաւ սորվեցունելին և խիստ կանոնաւոր ու ժուժկալ կետիք մը վարելէն ետու իննլունքութը տարեկան հասուն հաստկի մէջ մեւտաւ :

Ասիկա երեկոյ օրինակ մըն է անձերնիմ կրթելու, ու սքանչելի քաջալերութիւն մը կըմասուցանէ ամէն անոնց որոնք իրենց ուսմունքները կեանքերնուն ուշ ատեհնը կը պարտաւորին սկսէլու : Վնշուշտ թէպէտ և ընաւ մէկը չէնք քաջալերեր ուշ սկսէլու, որ կարսողութիւն ունի կանուխ սկսէլու . բայց որոնք որ անյաջող պարտապաներով առենին ուսման պարապելէն արգիլեցան ու կըպահնան թէ հիմայ ալ ատենը անցած է սկսէլու, պիտի ըսէնք անոնց, “Օէնոնին

Ինուկան գիլէսոփայութէնե հոբյումնէլ :

Մէրգ, իսուաբար, ծարչէ և գուանի:

Հարց . Ինչո՞ւ համար քանի մը միրգերուն անուշութիւնը կէվելնայ ծառին վրայ չորնալովնին :

Պարտախանի . Վնոր համար որ անոնց մէջի ջըրային մասերը շոգիի զառնալով կըցնդին, ու շաքարին քանակութիւնը տիրապէս կէվելնայ :

Հարց . Ինչո՞ւ համար պէտք չէ վացունել խաղըլը որթէն մինչև որ կատարեալ հասունանայ :

Պ. Վնոր համար որ չի հասած խաղըլը ժողվը վելէն ետև բնաւ էվելի չի հասունանար :

Հ. Ինչո՞ւ համար գեսնախնձորը բողոր ուրիշ խաւարտներէն էվելի մսուցիչ է :

Պ. Վնոր համար որ իր մէջը շատ օսլայ ունի, որն որ սննդարար նիւթ մըն է : Ապէպը ևս իր մէջը շատ օսլայ ունի, և ան պատճառովը սննդարար է :

Հ. Ինչո՞ւ համար շատ անձինք հազար ուտեւլուն քնափութիւն կըզգան :

Պ. Վնոր համար որ հազարը կաթնային չիւթ մը ունի, որն որ ափիօնի պէս քնաբեր կամ թմրեցուցիչ է :

Հ. Ինչո՞ւ համար պառկելու սենեակին մէջը ջուրը գրգած ծաղիկ կամ թաղարով տունկ պահվելու չէ :

Պ. Վնոր համար որ ծաղիկները ու տունկերը գիշերը մեծապէս կըլնասեն օդին մաքրութիւնը առատապէս գուրս տալով իրենց մէջի ածխային թթուն (carbonic acid) խարշ որ մեր շնչառութեան ատենն ալ թոքերը կըզատեն անիկա կենանական օդէն ու գուրս կուտան, որն որ խիստ վնասակար կաղ մըն է : Տես Շատարան Պիտր . Գիր . Հարց . առաջ . առ . Երես . 67 : Երբեմն մարդիկ անգուշութեամբ թաղարով մեծ տունկ մը եղած սենեակի մէջ քնանալով առտըլվանց մեռած գըտնալված են, այսպէս խեղդամահ կըլլան ածխային թթուեն, ինչպէս որ ածուիի մեծ վառարան մը եղած ըլլար հոն :

Պ. Երանուուկ :

Պեղլոսպուրկ քաղաքին տեղը 1703ին անապատ մը անտառալից ձախին մըն էր, միայն քանի մը ձկնորսի խրճիթներով . հիմայ երեկոյ քաղաք մը կայ չոն գուցէ աշխարհիս քաղաքներուն ամենէն երեկոյն :

Մէրգ . Եկէն : Խաւարտ . պահապահ : (Օւլյա . հէլլապատայ) : Աղամար . հաստոււ : Դասիսին . պալլաբ :

Սահմանական սովորություններուն :

Ափրիկէի մէջ Սահառայի մեծ անապաշտը տարածութեամբ Խւրոպայի կէսին չափ է, կամ ուրիշ խօսքով՝ ՈՒՂՉԵՐԿՐԱ կան ծովէն գրեթէ իրեք անզամ մեծ է : Իր երեսը շարժուն աւազով ծածկրված է, ու տեղ տեղ ապառած լեռներ ու ձորեր ու կամ ծովուն մէջը ջուրերը կըհաւաքենն ու կըսնուցանեն քանի մը փշալից թուփեր՝ ու խոս : Տարիին մեծ մասը անապատին չըր ու տաք օդը կարմիր շողին երևոյթ մը ունի, ու հորիզոնը հրաբուխներու շաբեկ մը ելած կրակին կընմանի : Վասպատին հասարակ բոյսէրը են ծոթրինի նման համեմային թուփ մը՝ քանի մը հիւթալից թուփեր ու փշալից բոյսէր : Վաս քիչ արմատենին անտառներ ունի : Խեժաքեր ծառերու անտառները անապատին վերջնն ծարերը՝ ՈՒՆԵԿԱՄԱՐԻԱՅԻ մօտերը կըբռունին : Կապիկւները ու վայլինի այծերը սակաւաչափ բոյսէրու կապրին : Ջայլամներուն երամները կապրին մողեմներով ու խխուջներով, և քանի մը վայլի բջումերով : Վահեծները յովազները ու օձերը աս զարհուրելի անապատներու արհաւելիքը առաւել ես կըմծցունեն :

Աս ընդարձակ անապատին մէջը տեղ տեղ արգաւանդ գաշտեր ալ կան ուր որ ջուր կըդտնլիք . աս ջուր եղած տեղի մը ՈՒ-ԱԿՈՎՈՒՆԻ կըկոչվին : Կարաւանները աս տեղ վաները կիջնան, ու հօս կըբնակին նաև քանի մը ցեղ թափառական Վրապներ իրենց ընտանիքովը ու անաստուններովը : Վա ժողովուրդը շատ անդամ բոլոր անապատին մէջ տեղէ տեղ կըփոխվի . երբեմն օրերով ու շաբաթներով տեղ մը կըկենայ, ու անկից գարձեալ կըլայ իր անաստուններուն Ճարակ գտնալու կամ աւազակութիւն ընելու համար : Խըկ մարդիկ կնիկ մարդիկ ու զաւելիքներին, ձիերնին և ուրիշ անաստուններին մի և նոյն ծածկոյթի տակ հաւքը ված կապրին : Խրենց ուտեւլիքն է՝ կորեկ՝ մաիզ՝ արմաւ խէժ ու իրենց ուղարկուն և կավերուն կաթը : Վաս չափաւոր ու ժուժ կալ անձինք են : Ունին աղէկ տեսակ ձիեր :

(Ժուժի ալլահ ալլահ : Խեժաքեր ալլահ կը կամ ծովունջ ալլահ ալլահ : Վաղէս ժուժենիւն : Խիստնջ ալլահ ալլահ : Յովազ ժուժնիւն : Հովազ ժուժնիւն : 4 * 7

Մաղրըպէն և ուրիշ տեղերէ կարաւաններուն կանցնին աս անապատին մէջէն ՈՒ-ԻՄ պութութեամբ երթալու որ Մագրեպութիւն կընեն շատ անդամ գիշերը ճամբորդութիւն կընեն սաստիկ տաքին պատճառովը, ու անատենը աստղերուն առաջնորդութեամբը կերպան : Շատ առաջ չեն երթալ՝ համար մէկ ՈՒ-ԱԿՈՎՈՒՆԻ դէպի մէկալին, ուր որ համար գըստանալու ու կաղդուրելու համար քիչ մը կըկնան : Մաղրըպէն ՈՒ-ԻՄ պութութունը 130 օր կըտևէ ճամբորդութիւնը վրայ տեղ տեղ կանկ առնենին ալ հետ առնելով :

Վասպատին մէջի կարաւանները թափառական Վրապներէն կողմագուլելու ենթակայ են միշտ : Ուրիշ վտանգ մը ալ կայ որ շատ անդամ իրենց կըպատահի . այսինքն իրենց տիկերուն մէջի ջուրերուն հատնիլլ : Երբոր աս աղէտս կարաւանի մը վրայ գայ, արգարե ողբալի կըլայ իրենց վիճակը : Ենատեն իրենց ընթացքը կարագեն որ եթէ հնար է նէ ջուրի մը համնին : Բայց շատ անդամ յոյսերնուն մեծապէս կըզպկը վին : Վնի կիզանող աւաղին վրային օրերով առաջ կերթան միշտ ջուր գտնալու յու սովուն և բնաւ անիկա չի գտնալով, մինչեւ որ շատերնին կըպատրաստը վին յոյսերնին մէկ դի ձգելու ու իրնալ մեռնելու : Եւ գուցէ ձիշու անատենը կըլսվի իրենց ընկերներէն մէկ քանի իսխու առաջ գացողներուն ձայնը, թէ՝ “Վհա ջուր, ահա ջուր” : ՈՒ-Յմալ բոլորը մէկէն գլուխնին կըվերցունեն ու ացքերնին կըպրեն ան բաղձակի հեղանիթը տերմալու : Վհա մօտ է անիկա որ արեգակին ճառագայթներովը կըշողուղայ ու անոնց գալուստը կըհրաւիրէ : Խակ աննմը տարապայման փափաքով առաջ կըվաղին, ու մէյմալ բինչ կընայիս, իրենց անպատմելի տրտութեանը համար ջուրը յամբերը, ու իր տեղը աւազը չոր ու կիզանող աւաղը բուներ է : Վսիկա միայն ան է որ կըկոչվի անապատին ՈՒ-ԻՄ պութիւն կամ մշուշը որ սովորաբար ասանկ ասհմաններուն մէջ ճանապարհորդին առքը կըխարէ :

ներուն նեղութիւնը ալ սմատանելի կը լայ . բոջը զինքը յարուցանելու չանքերը ծաղը լն քաջազօր ձին շնչառավառ գետինը կը կընէ : Տէ՛ն ալ փուծ տեղը իր շահախնդիր փըսւկի դաշտին վրայ՝ ու կը թըւի թէ իր տէ աչքերը հորիզոնին բոլորտիքը կը պըտըտ-



Ենոպագի ճամբորդներն :

ցունէ օդնութիւն մը կամ յոյս մը տեսնաւ լու : Այսայն նոյն տոչորող արեգակը ու նոյն պայծառ երկինքը կը տեսնայ : Նայէ թէ յուսահատութիւնը ինչպէս հանգչէր է ան ծերունի մարդուն դէմքին վրայ . ու տէս թէ ինչպէս մահուսն տաղնասպը անյուսութեան հետ կը խառնը վի աղջկանը դէմքին վրայ՝ որն որ ինքը կը զիկէ կոր , որպէս զի մէկուղ մեռնին երկուքը : Իրենց քովի կիսամերկ ծառանին ևս իրենց թշուառութեանը բաժանորդ է հիմայ՝ որ ալ չի կը նար իր ծառայութեամբը անոնց զիւրութիւն հանգստութիւն մատակարարել . և

ասանկ ամենը մէյտեղ կը կորսը վին , իրենց չորցած ու ձերմը կած զիերը իրենցմէ ետքը և կող ձամբորդներուն ձամբու նշան ձը գելով :

Ասանկ եղաւ մէկ կարաւանի մը 1805 ին՝ որ 2000 անձնինք էին ու 1800 ուղար ունէին հետերնին : Ասոնք սովորական իջևաններուն տեղը ջուր չի գտնալով՝ վերջապէս մարդիկն ալ անսասուններն ալ ծարուութենէ մեռան :

Աս տեղս նոյն անսապատին մէջը խիստ տարբեր տեսարանի մը վրայով ձանապարհութիւնի մը ըրած սոսորագրութեանը նայինք :

Վնքը անապատին մէջը կարաւանի մը հետ շատը աման չունենալով գետէն ջուր հանեցանըվեր է, որ երկան ատեն շատ նեղութիւն կրեր են ջուրի համար :

“Եէս զիշերը մօտ էր” կըսէ “երբոր ճախնային տեղ մը հասանք, ուր որ բարձր ու խիտ առ խիտ մայաւանելուն մէջէն յստակ առու մը կըսպէր . բայց անանկ պահված էր ասոնց մէջը՝ որ բուն խիկ առուն տեսնալու կարողանալնէս շատ առաջ անոր վաղելու ձայնը կըսէնք” : Երկար ճամբորդութիւնէն ու մինչեւ անզամ զիշերվան օդին ասատիկ տաքութիւնէն ձիեւ ուր խիստ ծարաւ էին . իրենց աճապարելը ինխինջիւնը ու ամենուն մէկէն դէպի մէկ մասնաւոր նպատակի մը վաղելու անհամբերութիւնը իրաւցունէ մերի առաջուց յուր յուցին թէ ջուրի մը կըմօտէնանքոր, որն որ իրենք իրենց զօրաւոր հոտաւութեամբը զգացէր էին մեր անոր ձայնը լսելէն առ առաջ :

Գետակին հզերը համելնուս որուն պատճաւովը անսասուններուն անզպիկ կատաղութիւնմբը բունութեամբ ճամբաներնուս դէպի հարաւ խոտորել էինք, գետեղերքը ջուրին երեսէն այնչափ բարձր գտանք որ ձիերը չէին կրնար խմելու հանիլ . անհնին բնացածներէն էվելի անհամբեր ըլլալով ինքըզնենին հանդերձ իրենց վրայ հեծնողներովը ջուրը նետեցին, ու լողալով յածկուկ տեղէ մը կըրկին յանաքը ելլալով խել մը զժուարութեամբ կրցան ազատիլ . բայց երկուքը որնց բերը ուրիշներէն ծանրըկեկ էր միանգամայն իրենց տէրը և անոր բերը վրանին ունենալով, խեղըզեցան : Գետակը նեղ էր բայց խորոնիկ, ու կակուդաղմու յատակ մը ունէր, ուր որ ուրիշ ձիմը անանկ համապատ միսվեցաւ որ քանի մը բոպէին մէջը խեղըզեցաւ : Ուղտերը գետին եղերքէն համբերութիւնմբ առաջ կերթային, ինսոր նաև կարաւանին մէջէն անոնք որ հետերնին ջուրի տիկեր կամուրիշ ամաններ ունէին տակաւին քիչ մը ջուրով . բայց ձիերը իրենց վրայ հեծնողներուն բուր զօրութիւնովը չէին կրնար զապըզել գետէն ետ պահելու, ինչպէս որ ծարաւ ճամբորդներուն բազմութիւնն ալ որոնց

Ճախնային . պահանգ :

շատը աման չունենալով գետէն ջուր հանեցանըվեր է, ու խիզակի օրինակին հետեւցան, ու խսկոյն առութիւն մէջը մոռան :

“Ես տեսարանը՝ որ զիշերային մթութիւնն անսասուններուն աղաղակին մէջը, ամբոխին ցնծութեամբ ու կախիւն մէջը, ու բոլորովին անակնկալ պատճառէ մը գալու վտանգին անորոց և թերես առաւելեալ կասկածներուն մէջը զլիթէ զարհութելի կերպարանք մը ունէր, որ մէկ ժամէն էլիւ լի տեսեց” :

Բայց Սահաւայի մեծ անապատին մէջէն անցնելու ճամբորդութիւնը երբորդ վտանգ մըն ալ ունի : Եսիկա կըկոչվի Անուակ կամ Շահ, այսինքն անապատին փոթորիկը, որ կարմիր աւազը ահապին ալեքներու նման կուռեցունէ ու կըհոլովի իր առաջին, ու անսապատը ալէկոծեալ ծովու մը կրնմանցունէ : Ես պատճառովը Երազները անսապատը կըկոչնա պահը պէս Անիս, որ ըսելէ Յանակութունը : Ա էրջապիս աւազը ալեքներու նման ուռւենալին ետև կըսկըսի ամպեսու պէս օդին մէջը լենալ՝ ու հովին առնելը իյնալով երթալ, ու զունով ու զարչուրելի կերպով : Երբոր հեռուեկն կարաւանին մը կըմօտէնայ, օդին մէջը տխրագին անշարժութիւն մը կըզգան . մէկ յարդազոյն երերուն լցոս մը կելլայ երկինքէն ու երկինքը կերւայ թէ երկրիս կըմօտէնայ . Հորիդոնն ալ կըթըւի թէ կըմօտէնայ ու ասսասնութեանս մէջը բունըված խեղճամբ ըրդները աւաւել ևս կըսասոննեցունէ : Ենատենը թէ որ բաւական ժամանակ ըսլայ փախչելով՝ իրենց ազատութիւն զոնալու մի միայն յոյսը է ձիենուն վար իջնալ ու ինքըզնենին երեսնուն վրայ գետինը փուել բերաննին ու աչքերնին գոյցելով, որ աւաղին հեղճուցիչ մասունքներէն ու Անուակ զարհութելի թունաւոր շոգիէն պահէն զանոնիք : Ուղուելը աս զիպուածիս մէջը բերթալին նոյն գիտաւորութեամբը . բայց ձիերը թէ որ նոյն նախապահանութիւնը ընելու կըթըված ըսլան, թէ և մահուան չափ ըսլայ ալ նէ շատ սաստիկ կըտանըվին : Երբոր վտանգը անցնի ու խոռվիւալ և մարած ճամբորդը իր երեսի վրայ ինկած գիրքէն ելլայ կանգնի, շատ անգամ կըգտնայ՝ որ բոլոր ճամբու

նշանները աւլովեր գայցեր են՝ կամ աւազնն մէջ թաղվեր են, որոնք իր ճամբուն մէջը իրեն առաջնորդութիւն պիտի ընեն. եր ընկերը հոգները հոգներ են առաջնորդութիւն պիտի ընեն. եր

ընկերները հոգնութիւն տաքէն՝ կամ խեղակ մէջ թաղվերը մեռած են. կամ թէ որ աս աղէտ ները երեն չի պատահին, իր պաշարը՝ իր



Ե-առև Քութուն:

Հանգերձները՝ իր ապրանքը թէ որ բոլորու մեջ կը թափանցի, որ խիստ աղէկ կապ ին ապականած չեն ալ նէ շատ վնասած ված ու զգուշութեամբ պահպանված բեռն առաջնա որ անանկ բարակ է ու ամեն ներուն մէջ ալ կը մտնայ:

Հ-առաջանք Գիշերու դէմ:

Չեմ ուրանար թէ մեծապէս հարկաւոր է զգուշաւոր աչքով նկատել զիրքերուն վարժունքը մարդոց վարժունքին պէս, և հետեւապէս իբրև չարագործներ արդիւլ բանտարգել ու սաստկապէս պատժել աննք. քանզի զիրքերը իսկապէս անկենդան իրել չեն՝ համա իրենց մէջը կը պարունաւ կեն կենսուկան զօրութիւն մը, որով Ճիշտ զիրքենք ծնանող անձին պէս գործունեայ են. մանաւանդ թէ իբր սրուակի մէջ կը պահ պանեն ան մորին ամենազրու զօրութիւնը և էութիւնը որ զիրէնք յղացաւ: Աակայն ասոր հակառակ թէ որ զգուշութիւն չի գործածվի, զիրթէ նոյն բան է մարդ մը սպաննելը ու աղէկ զիրք մը կորսընցունելը՝ ով մարդ կը պահնէնք բանական էակ մը՝ Աստուծոյ պատկերը կը պահնէնք. բայց ան որ աղէկ զիրք մը կը կորսընցունելը՝ որովհետեւ կը

բանականութիւնը կը սպաննէ, Աստուծոյ պատկերը իբրև թէ իր աչքէն կը զարնէ կը պահննէ: Շատ մերզիկ կամ որոնք աշխարհիս վրայ բեռ են. բայց աղէկ զիրք մը երւելի անձի մը կենդանական արիւնն է զմուսած ու պահված տնոր մեռնելէն ետքը ապրելու համար: Իրաւ է որ բազմաթիւ դարերը չեն կը նար վերանորոգել կեանքը՝ որուն կորուտը զուցէ մեծ բան մը չէ. անանկ ալ դարերուն հոլովմունքը կարելի է չի նորոգեր մերժը ված ճշմարտութեան կորուտը, որուն պահսութեանը պատճառով վը լման աղգել յետին վատթարութեան մէջ կիյնան: Ա ասենորոյ պարտինք զգուշ կենաւ հասարակաց օգտին համար աշխատովներուն կենդանի գործքերուն դէմ հալածանք յարուցանելու, զիրքերուն մէջը պահված ու գանձքված մարդկային զմռած կեանքը կորսընցունելու. որովհետեւ կը

տեսնանք թէ ասանկամ տեսակ մը մարդաս ունեցած բոլոր գիտութիւնը , թուտապա պանութիւն՝ կամ մինչև անգամ նահատա կութիւն կըլլայ , ու թէ որ բոլոր տպագ բուն ու թագաւորութիւններուն պատմու բութեան վրայ ան հալածանքը համնի տեղ թիւնը : Իր ճամբորդութիւններուն մէջ սուկ մը կոտորած կընայ գործըվիլ , օրուն անցած տեղերէն ո՞ր եցէ տեղ իրեն որ գործադրութիւնը չէ թէ տարերքներէն հարցըվէլ խկոյն աշխարհացոյցներուն վը բաղկացեալ նիւթաւոր կեանք մը սպաններ բայ կընար ցուցընել , ու անոնց վերաբեր ըստ կըլլերջանայ , հապա ան աննիւթական և հինգերը զրոյ նոր ու նոր որատութիւնները կընար պատմել : Իր հիմնալի յիշողութիւնը իրեն ըսված ամէն բաւերը կընդունէր ու կըպահէր . իր միշտ արագաշարժ երևա կայութիւնը իրեն տեսած կամ լած ամէն բաներու վրայ խկոյն օրինակ մը կամ խօսք մը կըտնար Վատուածաշունչէն աշխար հագրութիւնէն արտաքին ու եկեղեցական պատմութիւններէն կոմէնիուէն կամ հին հեղինակներուն մատեաններէն : Տանիմար քայի ատեանին մէջ տամներկու անգամ տ տենաբանութիւն ըրաւ , ու զանազան նիւթերու մանաւանդ Տանիմարքայի պատմութեանը մէջ հասարակութիւնէն քննըլլեցաւ : Կըխօսէր Գերմաններէն Վատիններէն Գաղղիարէն ստորին Օլանտացոյ լեզուվը , ու չափազն բարեկարգ և առաջ իսկ առաջ առաջ և առաջ առաջ էր , բայց խիստ թոյլ ու տը կար կավիրութիւն ունէր . քնառ թանձն կէ ըստ մեծի մասին կաթով էլլու ուտէր , հապա ըստ մեծի մաս ունի կնկան կաթով կապիկէր : Բոլոր Եւրոպա պայի մէջ հուշակված էր կըսէ պատմութիւնը Լուալէքի Աւսումնական Մանուկը կոչվելով , ու մոտաւոր ձիրքերու խիստ սքանչելի օրինակները ցուցընելէն ետեւ մեռաւ հունիսի 27 ին 1725 ին , չորս տարի չորս ամիս քասն օր ու քասնըմէկ ժամ ապլիկով :

Վաղմասուր բաճառքին հինառալք :

Վայսն ան մարդը երջանիկ է որ իր Ստեղծովը իր Սուրբ Կիւքը ու ինքը զինքը ճանչնալով աշխարհս կըճանչնայ . ասանկ մարդը իրապէս պիտի ճանչնայ զաշխարհը : Փիլստիան աշխարհիս անց նիլը կըտեսնայ , բայց տառապանքով մը տհաճութիւնով մը կըտեսնայ ան . իր երջանկութիւնը մեծապէս կընուազի անիկա տեսնալով : Իմ աչքերս կըտկարանն իմ ակրաներս կըթափին իմ լսողութիւնս կըկից ստացէր էր Վատիններէնի վրայ իր ճանբանայ իմ առողջութիւնս ու զօրու-

թիւնս կըկոյնչի , ու ինքը կըդժուարի ու կըսաբատի : Խայց Ք. բխատոնեան անխոր ուոլ ու հաստատուն հաճութիւնով մը կը տէտէմնայ աշխարհի անցնիլը : “ Ահա կըսէ ինքը , ասպականացու աշխարհ մը կըտեսնամ որ կանցնի կերթակոր , և սակայն չեմ լքանիր . քանդի թէպէտ և իմ արտաքին մարզս կապականի , բայց ներքին մարզը օր ըստ օրէ կընորոգի : Անձեւաղործ բը նակութիւն մը ունիմ ես , յաւիտենական երկնից մէջը : Ք. Կոբառ. Է. 1 : Աս ընակութեանս կըսպասէմլոր : Յուսակտուր չեմ ըլլար ես երբոր լսեմ թէ կեանքին երկարութիւնը միայն թղաչափ մըն է . գիտեմ ես առիկա : Գուն ինծի կըսես թէ իմ խորանս պիտի կործանի , բայց ի՞նչ կըլլայ առկից : Գիտեմ ես որ որդերուն կերակուր պիտի ըլլամ” :

Վարդին խունուածներուն զայ :

Խառնուած ըսելով կիմանանք մարդուս ընդարլոյս հակումները : Խւրաքանչեւր անձն մասնաւոր հակումմը՝ կամ զնի բարյական կամ մուսաւոր յօժարութիւն մը ունի , որով ինքը կրորշվի :

Յոյն փելսոփաները երկար պարապեցան աս տաւանձին պէսպիսութիւններուն վրայ , ու խառնուածները կարգի մը զրին : Հեպոկրատէս աս մուսաւոր հակումները չորսի բաժնեց . այսինքն՝ Վ.քիւնային , Մադային , Վաղասային , և Վելամաղձային . յետին փելսոփաները ուրիշ խառնուած մալ էլլուգույին , որ է ջ. պ. ային :

Վերիւնային խունուածը արիւնի երակներուն զորաւոր գործողութիւններուն ու զօրութիւններ կախեալ է : Աս խառնուածս ունեցող անձին զարդի բարկին զօրաւոր կամնաւոր ու արագ է . մարմիններ արտաքին երեւոյթը զուտը զայտութ , զէմքը կոյցտառ է : Կարծ խօսքով արիւնային անձը սովորաբար գեղացիկ դէմք ու ձեւ ունի , յատակ ու փայլուն աչքեր՝ բաց գոյն մազ , ու քաջաւողջ և զուարթերս կերպարանք :

Բարյական որպիսութիւնները ես համեմատ են ասոր . մորդասիրութիւնը ու

Վաշային , պահուած : Վաղասային . պալլամիւ : Վելամաղձային . գուրալուած :

Պուարթութիւնը իր բնութեանը գլխաւոր հանգամանկներն են : Խայց և այսպէս ասանկները ըստ մեծի մասին բնութեան գլրդամամբը կըդպրծեն քան թէ մոքին տրամաբանութեամբը : Դիւրութեամբ կըզայրան և նմանապէս զիւրութեամբ կըզիջանին : Գիտութեան դիւրին մատերուն մէջ սովորաբար աղէկ կըյառաջանան . բայց խորունկ զբոց աշակերտ ըլլալու բաւական յարատեւութիւն չունին : Հաճելի անձինք են , բայց հաղեւ իրենց մէջէն խիստ իմաստուն կամ մեծ մէկը կըլլայ :

Վաղձային խառնուածը կըյուցնէ թէ մարմինն կարգին մէջը լերդերը ու մաղձային գործարանները գորաւոր են : Աս խառնուածը ունեցողները հասարակօրէն գեղեցիկ չեն ըլլար , ոչ ալ չնորդհաշուր վարմունքով նշանաւոր կըլլան . բայց շատ ուրիշ աղէկ ձիւքերով զարգարված են : Ուղիղ գատողութիւն՝ յարատեւող զըրութիւն՝ ալազ ըմբընում և սուր միտք կունենան : Վոնք հանձարամիտ բանիբուն անձինք են որ ուրիշ մոքի տէր եղողները իրենց կըտապայեցնեն :

Վաղձային անձը սովորաբար գեղնագոյն մարմին ունի , մութ զոյն ու բարակ մազ . մորթը չոր է ու կազմուածքը նիհար . բայց աջերը փայլուն են , ու շատ անզամ գեղեցիկ : Աս կարգէն եղողներուն վրայ տիլապեատը կիրքը փառասիրութիւնն է . թէ որ աս կիրքս աղէկ կառավարվի , մաղձային անձը տուաւելապէս աղէկ կըլլայ :

Ասկից եռքը կուգայ Վաղասային խառնուածը : Աս խառնուածիս տէր անձը սովորաբար բաց զոյն մազ կունենայ , զէմքը լեցուն ու գեր կըլլայ , ու աջերը հանդարտ կամ մանր : Օքրիքագիբն ծանր է , ու բոլը կենական գործողութիւնները թոյլ : Ծիշողութիւնը տիլար է . ու լսիկ կենալը մաղձային անձին սիրելի բաղձանքն է :

Վելամաղձային խառնուածը մաղձային խառնուածքին կըննինի , միայն թէ ջղային տկարութեամբ և կամ ուրիշ ախտով մը մանաւոր տարբերութիւն մը կընճայլի անոր : Վելամաղձային անձը սովորաբար մութ գեղին զոյն մը ունի ու տիսուր գեմք մը : Եթ կազմուածքը է նիհար՝ ուժով՝ մաղերը շիտակ՝ բարձրահասակ ու վտիտ , բայց

չի թէ գէշ կազմված . միայն թէ կուրծքը միտքերը շարունակ գործածելով զուարթ նել է որ թռերուն ազատ գործողութեաւ նը արգելք կըլլայ :

Վարժինին տխրութիւնը իր մտքին ալ կըներգործէ . մելամաղձոս անձին խորհուրդները տխուր խորհուրդներ են , ու իր բնութիւնը կասկածու է : Կր բարեկամութեամը մէջ հաւատարիմ է , բայց կրած վնասներուն ներում շնորհելու դանդաղկոտ է , ու անջնջելը կրտպաւորին անոնք իր մոտացը մէջ : Երբոր բաւական շարժաւիթ ներ զնաքը՝ ի գործ կըշարժեն , իր կրողութիւնը ու ընտրութիւնը նշանաւոր է :

Զայցին խառնուածքը աս անունը ունի ինչու որ աս տրամադրութիւնը արտաքին յարձակումներու շատ ընդունակ է : Աս խառնուածքիս տէր եղող անձերը դիւրապատրաստ են կամելու . բայց դիւրափուփոխ կրատարելու : Վուրը և բարակ մազ ունին , բարակ մորթ , բարակ ու կախող ջիղեր , ու ընդհանրապէս թէպէտ չէ թէ միշտ , վասուժ կրաղմուածք : Խրենց արտգ շարժմունքներովը ու արագութիւնովը կորոշվին , և շատ անդամ աւողջութեան մասին դիւրապատճանութիւնն : Շարտարամիտ անձինք են , բայց խորին տրամադրանութեան ու ազդու ճարտարախօսութեան մասին շատ անդամ կըտկարանան :

Բայց սակայն հաղթե կրգունը որ մէկ անձն մը աս խառնուածներուն մէկը միայն կատարեալ ունենայ : Շատերուն տրամադրութիւնը սովորաբար խառն կըլլայ : Վաղճային խառնուածքը շատ անդամ զդային խառնուածին , կամ արիւնայինը մաղճայինին հետ խառն կըլլայ , ու երբեմն աս իրեք խառնուածները իրարու հետ կըմիւրանին մէկ անձի մը վրայ . բայց արիւնացին ու մելամաղճային խառնուածները սովորաբար չեն միաբանիր :

Խառնուածները սովորութիւնով ու վարժութիւնով շատ կրնան փոխվել : Նեշտաս սիրութիւնը ու շուայլութիւնը արիւնային զուարթ անձը մաղասային կրնէ , և մինչեւ անդամ թանձրամութեան կըտանի անիւկա . ու մաղճային խառնուածք հանդարտաւ կեաց ծուլութեան կրնայ փոխվել : Ծնդհակառակ մաղասային ծանրաշարժ բնութեան տէր մարդիկ իրենց մալմինները ու

նաբար արիւնային ու ջղային խառնուածք ունեցողները :

Օնողութեան սուսանութեանը զնայ :

Կնանկ կրհաւատանք որ մարդկային սեւ այն մէջ ճշմարտութիւնը թուլութեամբ բռնըլելուն մէծ պատճառը ճնողը ներն են , որոնք իրենց զաւկըներուն ման կութեան տանենը սուս խօսքերով կըխաբ խրբեն անոնք : Հատուատուն տալաւորութիւնները ետքէն որչափ որ կրնան բլաւնէ , ան ատենն ալ նոյնչափ աղէկ կրնան բլաւլ : Հաւանականաբար ան ատենն է որ մէկ տղի մը բնական հակամիտութիւնը երեան կելլայ :

Շատ անձննք կամ որոնց մեծապէս ատելի է սոսութիւնը , ու իրենց զաւկըները անոր մէջը բռնեն նէ ծեծով կրպատժեն , բայց և այնպէս խիղճ մը կասկած մը չեն ըներ խիստ եղեւնաւոր սոսութիւններ խօսելու անոնց և զործելու : Քիչ ծնողներ կամ որ փորբը՝ ի շատէ աս բանը կրնեն . թէ պէտ և անտարակիյս ատանց խարէկութեան եղեւնաւոր մեղքովը յանցաւոր խորհելու են անոնք : Շատ ծնողներ կամ որոնց զաւկըներն կաւավարելու բոլոր գործը խորամանկութիւն ու խաբէկութիւն է : Խեղճ տղաբը իրենց խաղերուն մէջ կրխափվին , իրենց կերակուրներուն մէջ կրխափվին . իրենց հանդերձներուն մէջ կրխաբվին : Սուտեր կրղըուցիլի անոնց որ համոզվին իրենց անհաճոյ եղած բանը բնելու : Օհէ որ տղի մը դեղ տրվելու է , մայրը կըսէ թէ աղէկ բան մը պիտի տայ իրեն խմելու . թէ որ տղան չուզէ խմել , կըսէ թէ բժիշկը պիտի կանչէ իր ականջները կտրելու , կամ ակուսները քաշէլու . կամ թէ կըսէ որ զինքը պիտի ձգէ ելթայ , ու ասոր պէս հազար բաներ , որոնց ամէն մէկը կրնան անգամ մը խաբէլ տղան ու անտենը բանը առաջ տանիլ , բայց ետքը անշուշտ չի պիտի կրնան ընել :

Ճնողները շատ յարմարութիւն ունին իրենց զաւկըները հանդարտեցունելու համար զանազան խոստմունքներ ընել որ ամենին միտք չունին անոնք կատարելու :

Օրինակի աղագաւ թէ որ ուտելու բան մը
մէկ զի վեցցունել ուղեն, վախնալով թէ
վնասակար է ան, տեղ երթալու կամ ժուռ
գալու կամ ուրիշ անոնց հաճելի եղած
խոստունքով մը անոնց միտքը կրպաւելու^ւ
ցունեն. բայց ամենեին միտք չունին ըստա-
նին կատարելու : Վախկա սուտ խօսիլ է,
շխփշետակ սուտ խօսիլ է :

Մարդիկ տղայոց ըրած իրենց խոստ
մունքները կոտրելը բանի տեղ չեն սեպեր,
թէ որ անոնք կատարելը կատարելապէս
յարմարաւոր ըլլայ նէ : Բայց տղայոց եղած
խոստունքները ամենեին կոտրելու չէ, ին-
չու որ թէ որ պատճառ մը կայ ալ նէ ա-
նոնք չի պահելու չեն իմանար անոնք : Վ-
սանկ խոստունքները պարտին զգուշու-
թեամբ պահիլ՝ որչափ անյարմար ըլլայ
անոնց կատարվիլը և որչափ ալ անդու-
շութեամբ եղած ըլլան : Քանզի տղին բա-
րյական ունակութիւնները հազարապատիկ
աւելի պիտանաւորութիւն ունին քան թէ
ծնողին ասանկ անյարմարութիւն ունենա-
լը :

Խորագութեան լեզուն :

Խմ հոգածութեանս մեծամեծ պատճառներուն
մէկը աս է՝ որ ըլլայ թէ իմ գործքերով ուրիշ-
ները և մանաւանդ ես զիս խաբեմ : Վայափ
զիւրին է առ երեսյմս առաքինութիւն գործելը,
ու անանկ դժուարին է սրաին յօժարութիւննե-
րը մարքել ու շիտկելը, որ եղածէս աղէկ երւնա-
լու հանապազօրդեան վուանգին մէջ ես զիս կը զ-
գամ. և ձմարտապէս կը հաւատամ՝ թէ չնարա-
ւո՞ է որ մէկ մարդ մը իր բոլոր կեանքը հրաշա-
լի առաքինութիւններու և հաճյական որպիսու-
թիւններու տեսարան մը ընէ, առանց երբէք
դարձունելու իր ոտքը դէպի նեղ ձամբուն, ու
իր երեսը դէպի նեղ դրանք :

Արօնք :

Կրօնքին վրայ եղած բոլոր սահմաններուն մէ-
ջը մէկը չեմ գտնար անանկ ճիշտ և կատարեալ
սահման մը ինչպէս որ աս, թէ կրօնքը է անանկ
հաւատք մը Առուրբ Վրոց վրայ՝ որ սրտին ու
մարքին մէջը միշտ կենդանի ներգործութիւն մը
կրնէ : Վարդիկ թող քննեն՝ գտան Առուրբ
Դիրքը, թող զմային կամ տարակուսին անոր
վրայ, և կամ թող հաւատան անոր . և սակայն
մէկը չի կրնար ձմարտապէս կրօնասէր մարդ
կուլի մինչեւ որ անանկ չի հաւատար անոր՝ որ
միշտ իր մարքին մէջը ունակական գործնական
դրացում մը կրէ անոր ձմարտառ թիւններուն
վրայ, ու միշտ անոնց համեմատէ իր վարքը :

Արքին բնորդունելը :

Վաք և ականջք մարին ընդունարաններն են,
և մինակ լեզուին գործն է ընդունած գանձը
խարճել . անոր համար թէ որ մարքին ծախքը ե-
կամուտքէն շուտ գուրս տրվին, միտքը պիտի ալ-
քանայ, և խարճելու ստակ պիտի չունենայ :
Վար գէմ ալ ներս եկածները գուրս չի տալով
անանկ ներսը մնան, միտքը շուտով պիտի ծան-
րաբեւնի . որ անանկ ինքը պիտին ծանձրութիւն
պիտի պատճառէ . և ուրիշին օգուտ պիտի չունե-
նայ : Ես ատանկ պիտի չընեմ . ոչ բնաւ չի խօ-
սելով շատ պիտի հաւաքեմ, որ ագահ չըլլամ .
և ոչ ալ քիչ հաւքելով շատ պիտի խարճեմ, որ
մախող ըլլամ :

Անլորինելուն երթալը ճամբաւայ :

Ոչ որ մոլորակներուն հասնելու շինծու ճամ-
բայ մը ըլլար, ու կառքեր լանելու համար
շատկը գուրութիւնով գիշեր ու ցորեկ
անխափան տուաջ երթալով ամէն մէկ ժամը ան-
պակաս իրեք հարիւր մղոն արագութիւնով .
240,000 մղոն ճամբայ ընելով լուսինին հասնե-
լու համար լման տարի մը պէտք է : Եւ որովհետեւ
մեր գրութեան մէջ խիստ հեռաւոր մոլորակը
Ներշէլ՝ լուսինին մեզմէ ունեցած հեռաւորու
թիւնին հետ բաղդատելով 7000 անգամ մեզմէ
հեռու է . այշափ մենծ հաշիւով տարիներ կու-
ղէ անոր ալ հասնելու :

Երածնելու համար դեղ իւ:

Վ'ո պաղեղի շորս ունկի, և լուծէ անիկա օ-
խայ մը տաք ջուրով . բամսակեղէն լաթ մը
թաթիւնէ անով, և միջոց չի տալով դիր երածին
վրայ . շուտով որ լամբը չորնայ՝ հանէ զանկա,
ուրիշը թուչէ դիր վրան . և քանի որ չորնայ նէ
(որ առջի բերանը եղինի շուտ կը լլայ) զու ժա-
մանակ շանցունելով նորէն դիր, ցաւը շուտով
կը կտրի . և այս գործադղորութիւնը շարունակե-
լով քսանիր շորս ժամու մէջ վիրը կը ընդանայ .
մանաւանդ՝ երբոր աս գերա երածը ուռելին ա-
ռաջաջ գործածին նէ : Պաղեղին պնտացնող և
չորցունող գորութիւնը բոլորամին զանոնք կը-
խափանէ : Վ'ո սաստիկ երածները որոնք կը պատ-
ճառին տաք ջուր թափիւէն, հալած մետաղնե-
րէն, փոսիորոնէն, վասողէն և այլն, ասոնց ա-
մէնը աս գեղով բարնացած են :

Առաջնորդ Գրոց յարու- կործածութիւնը :

Վառուծոյ մեղի ընելու մենծ հարցմունքը ան-
չէ որ Առուրբ Վրոց ծշմարտութիւններուն խելք
հասցուցեր ենք, թէ չեմ . բայց թէ անոնք մէր
սրտերուն տասնկ յարմարած ենք, որ փոփո-
խութիւն մը առաջ բերած ըլլան, և հաւատքի
ու համբերութիւն սկզբունքները ըլլան : Վակէց
պակաս բան մը չի կրնար ապահով վիճակ մը
ունենալու վկայութիւնը ցուցընել :

Պաղեղի շառ:

Եւրոպայի ու Վեհրէդայի ցեղաբնույնեւ-
րուն ձըոյ :

Քանի մը տարիեն հետեւ Եւրոպայի ու
Վեհրէդայի Վիացեալ Վահանգներուն
մէջ, քանի մը մարդասէր անձինք իրենց ու-
շաղլութիւնը խելազարներուն վիճակին
վրայ գարձուցին : Խելազարութիւնը մարդ-
կային սեռին պատուհած չարիքներուն ամե-
նամեծն է . ու առջի գարերուն մէջ աս
ախտովն նեղեալ անձերը կրհամարվէին թէ
երկնաւաք պատիժի մը տակ կըտանջըվէ-
ին, և որպէս թէ ոչինչ մարդկային օղնու-
թիւն խաղաղէս կրնար թէթեցունել ա-
նոնց տառապանքը կամ շրջել ան դատաս-
տանը՝ որով իրենք գատապարտրված էին :
Եւ որովհետեւ կրուրված բանականութիւնը
կրկին գարձունելու բոլոր ջանացողութիւն-
ները գրեթէ անօդուտ ըլլալ կըկարծըվէ-
ին, հարկաւ հազեւ երբէք ՚ի գործ կըզըր-
վէին անոնք, և հետեալէս շատ քիչ ան-
ձանց խելազարութեան ախտէն բժշկըվելը
երբէք իմացված էր :

Վս ուռամկական նախապաշարմունքը տա-
կաւին խսպատ վերցըված չէ շատ ժողովը
գոյ մէջէն որոնք ուրիշ մասերուն շատ լու-
սաւորեալ էն : Եւրոպայի ու Վեհրէդայի
Վիացեալ Վահանգներուն մէջ մինչև աս
մօտ տարիիներա յիմարանոց մը չի կար՝ ուր
որ անոնք մարդասիրաբար ու խնամով գար-
մանվէին, բժշկական ճարտարութեան ու
Քրիստոնէական մարդասիրութեան ազ-
գած ամէն բաները իրենց ըլլըվիլով : Տէ՛
որ իրենց ախտը զայրանալով կատաղու-
թեան ու մոլեգնութեան մէջ լիյնային ին-
տոր որ շատ անգամ խելազարներուն կը-
պատահի, անատենը տունը շղթաներով
կըկապվէին կամ առողջութեան վնասա-
կար բանոտ մը կըդրվէին, ու որ իրենց
ախտը գրեթէ միշտ մեծապէս կըզայրանար
ու հազեւ յոյս կըձգէր բժշկըվիլու : Վս
նիւթիս վրայով եղած քննութիւններէն
իմացված է, թէ Վիացեալ Վահանգնե-
րուն մէջ բանուերը ու կրթութեան տու-
ները զրված բաղմաթիւ խելազարներէն
միայն իրեք կամ չորս անձինք բժշկը-
ված էն . բայց առոր հակառակ յիմարա-

նոյներուն մէջը եղած յաճակի փորձա-
ռութիւններէն գոտնըվեցաւ՝ թէ կատաղի
ու մոլեգնած խելազարները բոլոր ուրիշնե-
րէն աւելի դիւրութեամբ կըբժշկըվին եր-
բոր ըստ պատշաճի դարմանվին :

Երբոր ան ապերջանիկ անձը կամ բոլո-
րովին կորսընցունէ իր բանականութիւնը և
կամ ըստ մասին խանգարի իր միտքը, ո՞ր
բանը այնչափ կրնայ մեծցունել իր թշուա-
ռութիւնը, քան որչափ ինքըզնքը շղթա-
ներով կապած ու բանտարգրված՝ ու մարդ-
կային կարեկցութենէ զըկըված՝ ու որպէս
թէ անապատին կատղած վայրենի գաղանը
սեպված ու անանկ վարմոնք մը ընդունած
գտնալը : Վսանկ Ճամբայ մը բունելը խե-
լացի մարդը խենթեցունելու հերիք է .
Հասպա որչափ ևս առաւել ան որուն բա-
նականութիւնը արդէն խանգարեալ է :
Շունութիւնը խելացի մարդը կըխենթեցու-
նէ կըսէ Ոսպանն . և անտարակիյս խենթը
պիտի կատղեցունէ ու անբժժկելի ընէ, թէ
որ երկար շարունակվի :

Վեհրապէս իրենց սեռին օգուտը ու
զող քանի մը բարերար անձինք գտան՝ թէ
անգթութիւնը ու խստութիւնը խելազար-
ներուն թշուառութիւնը չեն թեթեցուներ,
կամ անոնց բանականութիւնը կրկին իրենց
դարձուներ : Ողորմելի խելազարը երբ իրօք
անլինդունակ է չարագործութեան իր բա-
նականութիւնը պակտութենէն չարագործ
մարդու մը պէս պատժելու ու բանուը դնելու
խուժալուժ սովորութիւնը բարբարանե-
րուն կըվայրէ . ու առանց յապաղէլու յա-
լիտեան բնաջինջ ըլլըվիլ պէտք է ամէն
ան երկիրներէն որ Քրիստոսի Վւետա-
րանովը լուսաւորված էն : Փորձառու-
թիւնը հիմայ յայտնապէս ցուցուց թէ
խելազարութեան ախտը դէփորէական ու
բարյական դարմանով հասարակ ախտերէն
էվէլի դիւրութեամբ կըբժշկըվի : Վս ձըշ-
մարտութիւնը հաստատված է անանկ փոր-
ձերով՝ որոնց վրայ լաւ խորհրդածող ամէն
միտքերու մէջէ բոլոր բանաւոր տարակյա-
ները մէկ զի կընէ : Վս փորձառութիւննե-
րուն ու դիւրուածներուն մէկ քանիները
հիմայ մէր ընթերցորներուն կըծանուցա-
նէնք :

Յամի Տեառն 1827ին Լոնդոնի մէջ որ-
պագրված պատմութիւն մը կըցուցընէ թէ

Եռուք բարդին յիմարանոցին մէջը 40 ան Սակայն թէ առ յիմարանոցին և թէ Եւ ձինք իրենց խելագարութեանը տաջի բապայի մէջ ասոր նմաններուն մէջը գտնը սկզբնաւորութենէն իրեք ամիս չանցած վեցաւ թէ բազմաժամանակեաց խելագար հօն տարված ըլլալով բոլովն աւ բժշկվեր ներուն շատերը չեն բժշկվել : Բայց և ու իրենց բարեկամներուն տրվեր էին : Ա այնպէս խիստ կատարած խելագարները յի նոնք որ իրենց ախտախն սկզբնաւորութենէն մարանոցին մէջը անուշ և մարդասէր վար իրեք ամիսէն ետեւ մինչեւ տարի մը անցած մոնք մը ընդունելով թէ և խաղառ բժշկ հօն զբվեր էին , 45 հոգիէն 25 հոգի բժշկը կրված չեն ու նէ , զբէթէ միշտ հանգար վեր էին . բայց անոնց ախտոր որ երկու տաշ տած ու մեծապէս լաւութեան դարձած ըիէն էվլէ հինցած էր , 79 հոգիէն միայն են : Շատ անդամ քանի մը շաբաթին մէ 14 հոգի բժշկվեր էին : թէ Միացեալ ջը գեզօրէական գարմանով խելագարու Կահանիզներուն մէջ և թէ Եւրոպայի մէջ թեան տաստիկ զայրացումը կանցնի , ու ա եղած բժշկութիմները զգուշութեամբ քըն նատենը ողորմելի յիմարը անվնաս ըլլալով նէլով կըդանանք թէ հնացած ախտուոր իր ափառութիւնը վայելու թող կըարվի : Ներուն 100ին 14ը կամ 16ը բժշկված էն :

1833 ին սկզբնաւորութեանը ընդարձակ յիմարանոց մը շնովեցաւ Մասսաջուգէդ Կահանիզն ծախքովը Աօրսէսդը քաղցին մէջը որ Պոսդըն քաղցին արևմտեան կողմը մը կիյնոյ 40 մզն անկից հեռու : Ասիկա Միաբանեալ Կահանիզներուն մէջ առջի սող անկեր նահան զին մէջը բանականութիւնը կրկին թէ իրենց բանականութիւնը կրկին ստոցած էն :

Յիմարանոցին վերակացուին բրած պայմանութիւնն 1837 ին վախճանին կերեայ թէ մինչեւ ան նոյն ժամանակը 100ին 80ը բժշկվեր էին որոնց ախտոր հինցած բրենց բնաւանեացը ու բարեկամներուն մէջն էին թէ կապված և թէ ապատ :

Յիմարանոցին վերակացուն՝ որ երևելի բժիշկ մըն էր , 1834ին վախճանին հրատա բակեց թէ հմտ տարված խելագարներուն բոլորին 100ին 65ը իրենց բանականութիւնը ստոցեր էին : Աս թիւը Եւրոպայի ասանկ յիմարանոցներուն մէջ բժշկված խելագարներուն թիւէն էվլիք է : Ունծ բարտա նիայի 13 յիմարանոցներուն մէջ 100ին 35ը բժշկվեր էին : Գրտանայի 5 յիմարանոց ներուն մէջը 100ին 43ը բժշկվեր էին : Վերմանիսայի 4 յիմարանոցներուն մէջ 100ին 31ը բժշկվեր էին : Բայց Աօրսէս գրիք յիմարանոցին մէջ 66 խելագարներէն որոնց ախտոր հինցած չէր , 54ը բժշկը վեցած , ու 6ը լաւութեան դարձան :

Սակայն թէ առ յիմարանոցին և թէ Եւ ձինք իրենց խելագարներութենէն իրեք ախտական մարդուն մէջը գտնը սկզբնաւորութենէն մարանոցին մէջը անուշ և մարդասէր վար իրեք ամիսէն ետեւ մինչեւ տարի մը ընդունելով թէ և խաղառ բժշկ հօն զբվեր էին , 45 հոգիէն 25 հոգի բժշկը կրված չեն ու նէ , զբէթէ միշտ հանգար վեր էին . բայց անոնց ախտոր որ երկու տաշ տած ու մեծապէս լաւութեան դարձած ըիէն էվլէ հինցած էր , 79 հոգիէն միայն են : Շատ անդամ քանի մը շաբաթին մէ 14 հոգի բժշկվեր էին : թէ Միացեալ ջը գեզօրէական գարմանով խելագարու Կահանիզներուն մէջ և թէ Եւրոպայի մէջ թեան տաստիկ զայրացումը կանցնի , ու ա եղած բժշկութիմները զգուշութեամբ քըն նատենը ողորմելի յիմարը անվնաս ըլլալով նէլով կըդանանք թէ հնացած ախտուոր իր ափառութիւնը վայելու թող կըարվի : Ներուն 100ին 14ը կամ 16ը բժշկված էն . Դատ հոգ կըտարվի խելագարներուն զգացունելու թէ իրենք բանական մարդիկ էն , ու պէտք է որ իրենց անձին յարգութիւնը ճանաչնան : Բնիշհանրապէս գտնըլուն է թէ իրենց մոքին քանի մը կրտողութիւն ները բառ մեծի մասին չի խանգարած էն :

Գրեթէ միշտ մասնաւոր նիւթեր կան որոնց զգացունելու թէ իրենք բանական մարդիկ էն , ու պէտք է որ իրենց անձին յարգութիւնը ճանաչնան : Բնիշհանրապէս գտնըլուն է թէ իրենց մոքին քանի մը կրտողութիւն ները բառ մեծի մասին չի խանգարած էն :

Գրեթէ միշտ մասնաւոր նիւթեր կան որոնց զգացունելու թէ իրենք բանական մարդիկ էն , ու պէտք է որ իրենց անձին յարգութիւնը ճանաչնան : Բնիշհանրապէս գտնըլուն է թէ իրենց մոքին քանի մը կրտողութիւն ները բառ մեծի մասին չի խանգարած էն :

Վասէսդը վերակացուին վերակացուին բրած պայմանութիւնն 1837 ին վախճանին կերեայ թէ մինչեւ ան նոյն ժամանակը 100ին 80ը բժշկվեր էին որոնց ախտոր հինցած բժշկութիւնը իրենց միտքերը խանգար բող ան առաջանաւոր ու առաջանաւոր մարդը ստոցեց լուս թէ 173 հոգի կին ունէին : 337ը անձան էին , ու միայն 173 հոգի կին ունէին : 337ը անձան մէջէն 283ը բը նաւ ամօւնացած չէին . 30ը այլի կնիկներ , ու 24ը ոյրի մարդիկ էին : Աշխարհիս ըս կըզնուարութիւնը երբոր Վաստած մարդը ստոցեց , լուս թէ 19էկ չէ մարդուն մի նակ բըլալ : Ասիկա ինաւոր որ անձանները անձան էլ շիմայ ճշմարդուն է :

Խելագարութիւնը բառ մեծի մասին կը պատահի 20 տարվինէ մինչեւ 30 տարվան հասակին մէջ : Ասկից քիչ կըպատահի 30 էն մինչեւ 40ը , ու ամենէն քիչ 20 տարվ գընէ վար հասակին մէջ : Ասիկա թէ էր բիկ մարդոց և թէ կնիկներուն վայ ճշմարդուն է : Բայց Գրտանայի մէկ մեծ յիմարանոցին մէջը ասաբեր կերարով ցուցված է

առ : Կերմայ թէ հոն էրիկ մարդիկ 20 տարի վրնէ մինչև 30 տարվան հասակին մէջ կը խելագարին, ու կնիվնէրը 30էն մինչև 40էն մէջ :

Ա օրուեղբերի յիմարանոցին մէջ 40էն մինչև 50 տարեկան 70 խելագարներէն 50ը բժշկը վեցան . ու 50 տարի վեց մինչև 60 տարեկան 47 խելագարներէն 26ը բժշկը վեցան : 60էն մինչև 65 տարեկան հասակի մէջ 9 խելագարներէն ամենն ալ բժշկը վեցան . բայց 20էն մինչև 25 տարեկան հասակի մէջ 72 խելագարներէն միայն 27ը անձինք բժշկը վեցան :

Աս զիավուածները հեղինակներուն ընդհանուր կարծիքներէն տարբեր են, որոնք կը պարծէն թէ խելագարութեան ախտը փոքր հասակի մէջ էվելի զիւրութեամբ կը բժշկը քան թէ ծերութեան մէջ : Ասոր ասանկ ըլլալուն պատճառը հաւանականաբար անէ որ փոքր հասակի մէջ բնական պատճառներէ կը ծագի ան, մանաւանդ թէ երիտասարդական ցանկութիւններուն տեղի տալէն, ուսկից շատ անդամ խիստ զայրագին ու անբժիկնելի խելագարութիւն առաջ գուշ գոնը վաճառական թէ : Երիտասարդներուն ըղբեղը ու ջերերը տառաւել կակուղ և բնդունակ են քան թէ ծերերունը . և աս պատճառովը երիտասարդները վավաշուութեան տեղի տալով յատկապէս մեծ վտանգի մէջ կը ծգէն ինքը լնելունին խելագարութեան հանգիպէնը : Յիմարանոցին պատմութիւնները իրենց ձայնը բուաքեալին հետո միացունելով կը գուշէն, Երերութեան ցանկութեան բնակչութէն խոնչէ :

Աս յիմարանոցին բացվելուն չորս տարի լուսալուն գոնը վեցան թէ ախտերնուն սկզբնաւորութենէն տարի մը չանցած հոն մոնող 161 խելագարներէն 143ը բժշկը վեր էին, 10ը չի բժշկը վաճառական մեռեր էին, ու 6ը բաւական փորձ մը չեղած վրանին յիմարանոցին հանձեր էին : Ասոնք մեզ կը տեղ պեկացնեն թէ որ չափ հարկածուր է խելագարութեան ախտին նոր սկզբնաւորութեան նը անիկա բժշկը վեցան :

Յիմարանոցին պատմութիւնները շատ սրանչելի աւ խրատական ճշմարտութիւններ կը ցուցնեն խելագար անձանց ու խելագարութեան պատճառներուն վրայով : 110

անձանց խելագարութիւնը արթեցութենէ առաջ եկած էին, որոնցմէ 93ը էրիկ մարդիկը ու 17ը կին էին : 115 անձանց խելագարութիւնը ընտանեկան տառապանքներէ ծագութ էին : Ասոնցմէ 65ը կին էին ու 50ը էրիկ մարդիկ : Զանազան կերպ վատաւողովութենէ պատճառած 86 խելագարներէն 63ը կին էին ու 23ը էրիկ մարդիկ :

Դարձեալ աս յիմարանոցին մէջը արբեցութենէ խելագարութեան պատահողներուն 100ին գրեթէ 50ը բժշկը վեցան : Ծնամեկան տառապանքներէ միտքերնին կօրսընցունողներուն 100ին 53ը բժշկը վեցան :

Ա առաւողջութենէ խելագարութեամբ ըոնը վողներուն 100ին 72ը բժշկը վեցան : Բայց երիտասարդական ցանկութեանց ամօթալից և վնասակար հեշտութիւններէն խելագարութեան պատահողներուն 100 ին միայն 7ը բժշկը վեցան : Ասիկա երիտասարդներուն մէկ մեծ խրատ մը ըլլալու է :

Մեծ զուարձութիւն կը պատճառէ մեզի նաև աս ալ գիտնալ որ յիմարանոցին բժշկը վաճառական կը վերաբերին խելագարութեան մէջ ինկած է, ու բաւութեան զարծած ելողները միշտ անանկ յառաջանալով վերջապէս բոլորովին բժշկը վաճառական մեծ յաջողութիւն մը ունեցաւ աս յիմարանոցը որ ան երկրի ուրիշ մասերուն մէջ ալ անոր պէս շատերը հետատվիլ սկսեցին հիմայ :

Աս նիւթիս վրայով մեր խօսքը վերջացունելին առաջ պարտինք մեր ընթերցողներուն ցուցնելու խելագարներուն հետո վարվելու քանի մը յատուկ և զլաւոր եղանակները որ հիմայ կը գործածվին :

Նախ ամենելին մէկ կերպ պատիմ մը չի տրվեր անոնց, ոչ ալ կծու կամ յանդիմանական խօսքեր կը գործածվին . հաստ միշտ մեծ քաղցրութեամբ ու հեղութեամբ կը վարվելով հետերնին :

Երկրորդ՝ ամենելին խարեւութիւն չի գործածվեր անոնց : Ասոր նպատակը հոն կրնայի որ սորմեցունեն անոնց իրենց խնամականերուն վրայ հաւատարմութիւն ունենալ : Բոլոր խարեւական արուեստները երբոր երեւան ելան, միշտ հաւատարմութիւնը կը ընուազեցունեն . յիմարներն ալ խոկ կիմանան խարեւութիւնները : Օրինա-

կի աղագաւ ծնողքները որչափ կըխաբիլը նման, որ ատեն իր բանականութիւնը իրեն բեն իրենց զաւկըները, և ասանկով երկու դարձաւ: Արդեօք շուտով չի պիտի՞ տես կըսորվեցուննն անոնց: մէջմը ստանոնք որ Արևելեան կողմերն ալ ասոր պէս իսու ըլլալու, և մէջմալ իրենց վրայ քիչ յիմարանոցներ շինվին ու առատանան: հաւատարմութիւն հաստատելու: Ենանկ ալ խելագար անձը անգամ մը որ խաբվի՝ զինքը խաբողին վրայ ունեցած բոլոր հաւատարմութիւնը կըկորսընցունէ, և հետեւապէս խաբողն ալ ան նոյն բոսկէին անորքովը ունեցած իր բոլոր պատիւը կըկորսընցունէ:

Ելլարդ՝ փորձով գտնըվեցաւ որ ժամերդութիւն մոտիկ ընելը՝ Առւրբ Դրոց ընթերցումը՝ ու աղօթքի միաբանութիւնը և բարով լինը խելագարներուն վրայ շատ տղու և օգտակար զօրութիւն մը կըներգործէ: Եսիկա միշտ մեծապէս կըզովի թէ որ ախտաւորը լուիկ է ու կատղած չէ: Վատնըված է որ մեծապէս օգուտ կըզործէ իրենց մոտացը՝ թոյլտութիւն ընել անոնց եկեղեցի երթալու ան պայմանովը որ ըսկի մանահոն հօն ու բատ պատշաճի վարվին: Եսիկա զրդիւ մը կըլլայ անոնց՝ իրենց զգացումները զսպելու և անդամ մը որ ասիկա սորվին ընել: կատարելապէս բժշկըվիլու խիստ քաջալեցութիւն տրւող տասիճանի մը հասած են: թէ որ ախտաւորը ինքըդինքը կընայ զսպել ժամ մը, շատ չանցած օր մըն ալ պիտի զսպէ, ու պիտի յառաջանայ երկորագոյն ժամանակ ալ զսպելու, մինչեւ որ վերջաղուէս իր միոքը բժշկըվի: Բայց մեծ բանը ինքըդինքին զսպելը չէ, հապա Վատուծոյ շնորհքը՝ որ կըքաղվի Վատուծոյին պաշտամանց ուշազրութիւնը ընելէն, ու խաղաղութիւն կընայէ հաւատարապէս թէ յինալիներուն և թէ խելայիներուն մոքին:

Հասերը չի կան հիմայ մէր մէջն ալ սորնք իրենց անձերուն հաւատոքի լիմենց բարեկամներուն և իրենց հայրենինեցացը համար կորսըված կըսեղվին: ու թէ որ անոնց համար ասանկ յինարանոցներ պատրաստըված ըլլային, կընային անոնք դառնալ. իրենց ուղիղ միտքերուն բանական եակներուն բարձր արտօնութիւններուն՝ իրենց բարեկամներուն իրենց հայրենինեցը ու Վատուծոյ պաշտօն մատուցանելու գերազոյն երջանկութեանը՝ Ապրուզողմնոսպի

Դժբան լուսական գըայ մի պահանք:

* Են անձը որ կընասի ու իր դժբաղդութիւններուն և իր բնական պակսութեանցը վրայ կորուծայ, թող գիտնայ որ թշուառ պիտի ըլլայ: Բայց ան որ իր Ասեղդողին իրեն տըւած քիչը կըբանեցունէ, առաջով թող ըլլայ որ երկպատիկ պիտի շահի, ու վերջը էվելի բան պիտի կատարէ բան թէ անոնք՝ որոնք բնականաբար լաւագոյն ձիբքերով օժտղված էին, բայց աղէկ չի բանեցուցին զանոնք:

Օշանացում:

Այր Պատիկը [Sir David Wilkie] Վնդշիայի փիլիսոփային քննութեամբը գտնըվեցաւթէ Վնեւալ ծովը 1198 ոտք ցած է Վիջերկրական ծովէն: ու Երուսաղէմի քաղաքը 2262 ոտք բարձր է Վիջերկրական ծովէն:

Հարաւային ծովերը քննելու համար Վնդղիացոց իրկած նաւերուն մէկ նաւապետը Ոսուանուն մօա օրերս Լոնդոնի ծառագաւորական Վշեսարչագրական ընկերութեանը գիր մը իրկից, որուն մէջը կըծանուցանէ թէ Հակարջային Ծեւելին մինչև 12 աստիճան մնացած դէսի Հարաւագեր է, ու Հարաւային Վագնիսական Ծեւելին զիւրքը գրեթէ որոշեր է:

Կատողած շոնէ խածնը լողներուն դեղը:

Փարիզի Վոողջութեան ։ Վնկերութիւնը կատղած շունէ խածնըվողներուն զարմանին համար աս հետեւեալ կանոնները հրատարակեց 1841 ին Յաւնիսի 22ին:

։ Վնիջապէս երկու ձեռքով վերքին բողոքակարքը անանկ կուէ որ արիւնը աղտօնէն վազէ, ու շանը ըերնի ըրձունքը դուրս ելլայ:

։ Լուա վերքը ջուրով որուն մէջը ալքալեան գոյացութիւն մը խածնած ըլլայ, ինչպէս լէմօնի ջուր, մոխրացուր, օճառ, աղջուր, մէզ, կամ մինչև անդամ մազուր ջուր:

։ ։ Երքը կոխելու ու լուալու գործողութիւնը կատարված ատենը, երկըթի կտոր մը տաքացուր կրակին մէջ՝ ու խորունկ մը վերքին մէջը խօթէ անիկա: Այսէ որ միայն այնչափ տաքնայ երկաթը որ բաւական ըլլայ վերքը խարելու պէտք չէ որ կարմըրած ըլլայ ան:

Լորձունք. առլեռ: